

ՀՈԳԵԼՈՅՍ Տ. ԲԱԲՔԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ

— ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ —

(ԹՈՒԱԿԱՆ ԵՎ ԽՈԹԵՐ)

Սարկաւագութեան երրորդ տարին, այսպէս ազատ աշխատութեանց և ուսումնասիրական զբաղանքներով անցըւած, պիտի աւարտէր 1895ի Սեպտեմբերին։ Ալրոշ էր որ այդ տարին Խաչվերացի ուխտաւորութիւնը պիտի տեղի ունենալու անհանդինթապ այսպէս կը լինէր ընդհանրապէս այն տարիներուն, երբ Համբաւան քաղաքականութեան մէջ Հայութեան հանդէպ փոքր Փ շատէ դէպի մեղմ փոփոխութիւն մը կը գգացուէր, ու տընտեսական յաջողութիւններ քիչ մը վեր տուած կ'ըլլային ժողովարդին բարյականը։ Այդպիսի տարի մըն էր 1896ը։

Նախորդ տարիէն, Սասունի կոտորածին հետո անքով Աշքեան Պատրիարքի անկումէն յետոյ, Գեկտեմբերին պատրիարքական աթոռ ելած էր Իօմիրեան, ժողովրական անհաման ինանդավուութեանց մէջ, Թանի մը ամի վերջ, ազգային յոյը իր բարձրակէտին էր հասած՝ Հայութիւն գուաններու Բարինորոգութեանց Մայիսեան ծրագրին ընդունելութեամբը Սուլթանէն։ ու Թուրքիոյ Հայութիւնը, առաջին օրէն ստկայն հորիզոննին վրայ ծայր տուած արիւնոտ ամպեր նշմորելու անհարող, անձնատուր եղած էր համայնական բանդագուշանքի։ Զարխաֆանի Մայիսը, որ եղանակն էր Պոլսանայ աւագորեարին ուխտաւորութեան, անցած էր ճոխ և արդիւնաւէտ։ Շատ աւելին կը սպասուէր Աստուածածին և Խաչվերացի ուխտաւորութեանց համար, զի Արմաշու վանքը, իբրև ուխտատիղի և ատով իսկ իբրև տեսակ մը ազգային համախմբութեանց ժամադրագալը՝ ամիական ցամաքակզիին յառաջակողման վրայ բացուած այն կէտն էր, ուր շուրջ էրեք գորերէ ի վեր կը դիմէր Բնաշխարէն դէպի Միջներկուականի և Մարմարայի այդ եղերքները հոսած Հայութիւնը,

առ ի չգոյէ իրենց շրջանակներուն մէջ վանական մեծ կեզրոններուն՝ հոն յագուրդ տալու համար ազգային բարքերուն մէջ այլ ևս տարրացած ուխտաւորական աշխարհախումբ հաւաքման բնազգական իդաձերուն։

Այդպէս էր որ Սեպտեմբերի սկիզբէն, երբ հոնձքին կութքի եւ առեւտրական շարժման գործերը իրենց գրեթէ վրջանէտին յանդած կ'ըլլային, Արմաշի խեղճուկ գիւղը երեսոյթը կ'առնէր հայկական մծ տօնավաճառի մը, ուր իրենց գաւառի բարբառներովը, տարազներովը, կենցաղի կերպերովը ու կրօնական սովորոյթներովը կը լիցուէին՝ բացի Նիկոմիզիոյ, Ատարաւարքի, Պարտիզայի, Եալվայի, Բազորու, Պոլսյ, Խոսանթոյի, Ազրիանաւուուսոյ և իրենց շրջակայից և նոյն իսկ եզիապոսի, այլ նաև Գոնեայի, Միվրի-Հիսուսի, Ճմիւռնիոյ, Ազ-Շէկիրի, Քեօթահիոյ, Աֆ. Գաւրահիսարքի, Էսկիչէրի, Պիէճիկի գաւառներէն հեկած հայերէն, աւելի քան երկու ըիւր բազմաթիւամբ ժողովուրդներ։

Ցայտնապէս, այդ տարիին բացառիկ այդ սգեսորութիւնը աստիճան մը աւելի պիտի շեշտուէր եթէ միաբանութեան վրայ Խաչվերացին առաջ աւելցուած ըլլային երիտասարդ եօթը նոր վարդապետները։ Աւոտի որոշուեցաւ կանխել ձեռնազբութիւնը և կատարել Ցունիսին։ Բայց Կ'ուշանար Կեղը, Կրօն։ Ժողովէն այդ մասին սպասուած արտօնագիրը։ Հասկցուեցաւ թէ զաւ մը որոճացուած էր ներսէն և դուրսէն, քանի մը խուլ անկիւններէ, ուր սկիզբէն շատ հաշտ աչքով չէին դիտած հոգեսրականներու զարդացմոն գործին հետզհետէ հաններու զարդացմոն յաջողութիւնը։ Կասկածներ սպրցեցր էին մութին մէջէն՝ ընայացաններու ուխտին անկեղծութեանց մասին, մինչև կը միրեանի իսկ վստահութիւնը

վրդովելու աստիճան։ Վէտք եղաւ հետեաւրա որ որ Դպրեվանքի ներքին Ծեսուց, Եղէ Վըգ։ Դուրեեան, Պոլիս մեջին իսկոյն, անձամբ հարցը հասկնալու և հարկաւոր բացատրութիւնը տալու համար։ Պատրիարքը, իր ձեռնաստենին և ամենասիրելին հաւաստումներով ապահովուած, հրամայած էր ձեռնադրութիւնը, որ կատարուեցաւ Յունիս 15ի (Հ. Տ.) Տօն Կաթողիկէի Կիրակին, Զարիխափանի տաճառին մէջ։

Եօթնին պարզվուին էր Յարութիւնը, որ Կոչէւեցաւ Բարքէն։ Իսկ ընկերները՝ միւս կից գասակիցները, սրոնք Կոչուեցան Խորսով, Զաւէն, Առւշեզ, Մմրտա, Աղան և Մաշիոց։ Օրմանեան, որ իրեն համար կանն ըրած էր ազգային և երկավանկ անուններով վերածայնել միշտ իր ձեռնաստունները, նոյն ատեն իրը թէ չափով մը միտ զնելով նաև անոնց անձնական ձրգումներուն, չենք գիտեր թէ այդ աեսակէտով պատգային որչափ նուռազ պատրուած գոտա ինքզինքը իր նախազգացումներուն մէջ։ բայց որ առաջին որէն ամէնուու տպաւորութիւնը եղաւ ու է թէ իր անդամնիկ աշախիրտին տալով Հայ Եկեղեցւոյ ինքնուրուունութեան գործին մէջ ամէնէն նշանակելի դեր կատարող մեր Հայրապետներէն մէկուն անունը, ոչ միայն Հանրութեան մատնանիշ ըրած կ'ըլլար Դպրեվանքի ոգին, այլ եւ ձեռնազրեալին վրայ կը ցուցնէր անոր նկարազրին ամէնէն բարացուցական գիծերէն մին։ Անունը չէ անշուշտ որ կը շինէ մարդը։ բայց չենք ննար չխոսուականի թէ պատիկ առաւելութիւնը մը չէ մարդու մը համար իր անունին չնորհքը արդարացընելն իր անձին վրայ։ Ու գիտենք այսոր ամէնք ալ թէ անդիկա մինչև վերջը ի՞նչ վայելւութեամբ կը եց միշտ իր անունը։

Նորընծայ եօթնը իրենց ձեռնադրութենէն յետոյ տարի մը ամբողջ մասցին դեռ Արմաշ, այդ մէջոցը անցուցին անոնք քարոզչական եւ ուսուցչական հրահանգութեամբ իւրաքանչականը շարուանակութիւնն էր լոկ սարկաւութեան շրջանին սկսուածին, ու նորընծայ Բարքէն արենայ կատարեց այդ մասին իր բաժինը միշտ նոյն եռանդով և աւելի հասուն փորձառութեամբ։ Բայց

ուսուցչութիւնը նոր էր իրեն համար իրեւ ասպարէզ։ Ժառանգաւորաց նորականութիւնը գարգին դասեր պիտի տային ամէնքն ալ շարաթական երկերիու ժամ։ Խեզը նախնորեց հայերէն աշխարհաբարար։ Այս դասը՝ իրեւ ուսումն նոր էր Դպրեվանքի ծրագրին համար։ Դուրեան որ սկիզբէն ինք գասաւանդած էր հայերէնը, բաւականացած էր միայն զրաբարգ։ աշխարհաբարի կրթանքին ծառայեցնելով գրաբարէ արդի հայերէնը, բաւականացած էր միայն զրաբարգ։ աշխարհաբարի կրթանքին ծառայեցնելով գրաբարւոր թիւնը մէջ է Այտունեանի Քննախանին հետեւողութիւնը գասաւակրութիւնը մէջ նոյն իսյուն սկսուած էր այդ առաջին համար։ Դուրեան որ սկիզբէն ինք փորձեց այդ նորութիւնը Արմաշի մէջ։ Այտունեանի Քննախանին հետեւողութիւնը գասաւակրութիւնը մէջ նոյն իսյուն պատրաստել այդ առթիւ։ բայց չեմ կարծեր որ արգիւնքը քաշալերական եղած ըլլայ գէթ իրեն համար։ զի ընտրուած օրինակը առ առաւելին հայերէնին բանասիրական ճաշակը պիտի կարենար տալ առ առաջարկ ապահով ունի այդ առհեն։ Անկիր արդինաւոր եղաւ ապահովաչն մասնակցութիւնը, զոր ան ունեցաւ այդ տարեշրջանին ընթացքին սկսուած ամէնական կործանութիւնն էր։ Այդ Հանդէսը, որտւն հրատարակութիւնը ըստանձնելու զեղեցիկ մտածումը ունեցան Օրմանեան և Դուրեան, Արմաշ կը խմբագրուէր և Պոլիս կը հրատարակուէր՝ հրմագրին, կ. Աւթիւնեանի, հսկողութեան ներքե, Անքենքուի տպարանէն։ իր նպատակն էր կորսական-ժողովրդային գրականուան մշակումը նախ, եւ յետոյ՝ նորընծայ կրթուած գրադապետներու հրաբարակագրական ասպարէզի գրաբաւութիւնը։ Եթէու նպատակներուն ալ պիտի ծառայէր շատ յաջող կիրպազ, բայց զրծուաթար հազիւ տասնեմէջ թիւ (1896 Յունիս 1—Օգոստ 10) կրցաւ հրատարակուիլ, Օսմանեան Դրամատան գէպֆին պատճառած ազգային շփոթութեանց միշտոցին հարկադրուելով գարգիւլ։ Օրմանեանէ և Դուրեանէ անմիջապէս վերջ, Բարքէն այդ թերթին ամէնէն աշքառու գրիւը եղաւ։ Այդ 11 թիւներուն մէջ 8 յօդուածներ սորուագրած է ան, վեցը (Կոօնի Բա-

րոյականը, Քրիստոնեական պարոյականը, Քիւսկուրիելի Հաւատի մէջ, Էմբռուսւմը, Թևմը, Մեր Թեմը՝ քրիստոնէական մտածումով, իսկ երկութք (Առավելագները, Թարոր և Հերմն)՝ ասոնցմէ առաջինը մանաւանդ՝ հաւատաւորի ջերմ զգացումով տողուած զըրութիւններ, որոնց մէջ յլացումի մաքրութիւնը և զգի խնամքը զոյգ կ'ընթանան:

Այդ միջօցին էր կարծեմ նաև որ Պոլսոյ և արտասահմանի կարգ մը թիրթերուն մէջ հրատարակեց քանի մը յօգուածներ ԲԱԿ (Բարգէն Արեգայ Կիւլէսէրեան) ծածկանուով, որով պիտի ստորագրէր յետոյ, ոչ անխորհուրդ զուգազիպութիւնմբ մը, իր վերջին քանի մը գրութիւնները ես, իրեւ նախատառային սղում Քերպէն Աթոռակից կաթոլիկոս ստորագրութեան: Առոնց մէջ ամինէն ուշագրաւն է անշուայս Ակիլիկիան վիրնագրով՝ Թիֆլիսի Ալումային մէջ 1896-ին լրաց տեսած փոքրիկ ուսումնասիրութիւնը, որ յետոյ 40 էջոց աետրակով մը հրատարակուեցաւ, իրեւ 7որ հատոր Գիւտք. Ազանեանի հրատարակութեանց շարքին մէջ: Ան կը բաղկանայ երեք գլուխներէ: Առաջինը, որ աշխարհագրական, բնագրական, բնակչախօսական պարունակութիւն մը ունի, գրուած է Սլիշանի «ԱՄուսնուա»ի եւ Վ. Լանկուայի «Կիլիկ. Համբորդութիւններ»ուն ազգեցութեան տակ: Երեկորդ գլուխին պարունակութիւնն է ունի իսկ Հայակիլիկիան: Հարեւանցի բայց ճշշգրիտ ակնարկներով նկատի կ'առնէ հայ իրակն պետութեան մը հաստումութեան աճումը տարսութեան ամրութեանց մէջ, իրեւ բացարկութիւնը հայական կեանք: Խօսելով Հայ պետութեան և Հայ Եկեղեցու Հայակիլիկիան: Հարեւանցի բայց ճշշգրիտ ակնարկներով նկատի կ'առնէ հայ

իրակն պետութեան մը հաստումութեան աճումը տարսութեան ամրութեանց մէջ, իրեւ բացարկութիւնը հայական կեանք: Քիւսկութք Հայ պետութեան մը հաստումութեան աճումը տարսութեանց մէջ, իրեւ բացարկութիւնը հայական կեանք: Քիւսկութք Հայ պետութեանց մէջ, իրեւ բացարկութիւնը հայական կեանք: Առաջ Պրիկոր Բ. Վայասէրէն մինչև Պրիկոր Մասուարէկիան (1065-1440), երբ զեւ Աթոռը ընդհանրական էր, և յետոյ Մուսաբէկեանէն մինչեւ մեր օրերը, մասնաւոր Կաթողիկոսութեան իր գիրքին մէջ: Համառօտիւ նկատի կ'առնէ առաջինին կարեռութիւնը՝ ուսումնավայրերու առաւտութեան, իմացական բարգաւաճման, գրական բնուածութեան առաջարկութեան, որով Հայուածի օրով, գէպի Բիւզանդացիները ձգտումներ, որոնք ձախողեցան ի վերջոյ, և յետոյ Պրիկոր Տղայի օրով՝ նոյն ձգտումին վերիրեռումը գէպի լատինները, որ նոյնպէս իր ծագումին մէջ իսկ մեաց անկատար: Խաչակրաց օրով Կիլիկիոյ Հայութեան բերած նպաստը արեւելքի մէջ

քրիստոնէութեան և ասով իրենց իսկ հաւատագրին պաշտպանութեան գործին, Կիլիկիոյ մէջ ուրիշ ապկերու ևս լատինացման պատճառ կը նկատէ խաչակրութիւնները, յոյց տալով նոյն ատեն գերը զոր Հայ Եկեղեցին կատարեց այդ միջոցին պահելու համար ապկու օտարասայզ կրուսաէ մը: Կիլիկիոյ Հայութեան մէջ յառաջ եկած իբրև կրծնափախական վերջին երեսոյթ կը խօսի նաև Հայ բողոքականութեան վրայ: Կը դիակ թէ Ամերիկացիք այդ մասին աւելի իրական յաջողութիւններ ձեռք բերին, որովհետեւ Հայութեան մօտեցան ոչ թէ անոր Եկեղեցին զէմ յորդակումի ճամբով, այլ Կրթական և բարեսիրական ճենարիներով: Զանց չըներ սակայն դիտել նոյն ատեն որ այդ մարդին մէջ ալ բողոքականութիւնը այնքան պիտի չյառաջանար, եթէ ժամանակին կաթողիկոսները, Քիչփոխիսն մասնաւորաբարը, գիտցած ըլլային ուղղութիւն տալ ժողովորդին բնագրական արամազգրութիւններուն այդ մասին: Ուս, անդրադառնուլով հոկառակ այդ ամէնուն Կիլիկիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ մանաւանդ Հայ Եկեղեցու ունեցած պայծառ կացութեան, իրաւամբ զայն կը համարի արդիւնք ներկայութեանը աւուսնաւոր քահանաներու գիտակից խօսմբի մը: Իրականութիւնը որ զինքը կը տանի կանամբի քահանայցութիւնը իր նախկին բարձրացումին հանելու միշտ ալ իրեն սիրական տեսութեան:

Երբերդ գլուխը ամրողջովին նույիրուած է Կիլիկիոյ կաթողիկոսութեան, զոր նկատի կ'առնէ իր երկու ուրոյն շրջաններուն մէջ: Նախ Պրիկոր Բ. Վայասէրէն մինչև Պրիկոր Մասուարէկիան (1065-1440), երբ զեւ Աթոռը ընդհանրական էր, և յետոյ Մուսաբէկեանէն մինչեւ մեր օրերը, մասնաւոր Կաթողիկոսութեան իր գիրքին մէջ: Համառօտիւ նկատի կ'առնէ առաջինին կարեռութիւնը՝ ուսումնավայրերու առաւտութեան, իմացական բարգաւաճման, գրական բնուածութեան առաջարկութեան, ուշական կեանքի ընդայլութեան, գրչութեան նկարչութեան երաժշտութեան արուեստներու զարգացման, լեզուագիտութեան մշակման և արքանիքի մէջ մատուրական կեանքի ընդայլութեան ուշագրութեան տեսակետով: ու այդ ամէնը կը համարի հետեւանք քաղաքական բարգավի և Պետ-

տութեան և Եկեղեցւոյ սերտ համագործակցութեան, և այդ իսկ պատճառու այդ քրջանին նսեմ զարմանը կը վերտպրէ հայ պետական կեանքի շրջումին կիլիկեան սահմաններէն ներս։ Երկորդ մասին մէջ կը ծանախան էջմիածնի և Սիսի տթաներուն յարաբերութեանց քայլ։ Կը խսուու վանի թէ այդ յարաբերութիւնները ընդհանրապէս սիրալիր չեն եղած, բայց դիտել կուտայ նոյն տաեն թէ, հակառակ ատոր, անոնք ինչ ինչ պարագաներու մէջ փոխադարձպէս ըլբռնած հն իրարու կարեռութիւնը։ Ու կը խորհի որ եթէ հառակացողութեան այդ ողին ընդ միշտ տիրական մնար երկուքին մէջ ալ, ոչ նիկողոս (Կիրակոս Գ.) և Մկրտիչ Քէջփակիցան պիտի գործած ըլլային ցանուի սիմոններ, և ո՛չ Գէորգ Դ. պիտի մղուէր տարապարագութեառու տեսութիւններու, տեսութիւններ որոնց յետոյ ես, մինչեւ տաեն մը՝ չափով մը կառչած մնաց ինք, և որուն մէջ եթէ կան արդարեն ճշմորիտ կողմէնը, աւելի մեծ չափով կայ սակայն նաև ծննդավայրի զգացումէն տարուած մտայնութեան մը ուժգոնութիւնը։

Ոչ ոք կրնայ անշուշտ ուրանալ Օտեանի ծանօթ խօսքին արթէքը, ոչ ոք պէտք է դարձնալ մերժէ որ Սիս, փախանակ՝ յաշ Սահմանագործեան տաշնորդ կաթողիկոսութեան («Մէրինի տառակաթողիկոսը») ձեին մէջ պարուանդուելու, եթի գարչական և թեմական աւելի լայն իրաւասութիւններ զայելէր՝ միշտ Պոլսոյ ազգային հակակիրին ներքե, ապահովարար շատ աւելի արդիւնառոր զարծունէութեան մը պիտի կարենար լծուիլ։ Բայց, միւս կողմէ, չենք կրնար մոռնալ պատմական շատ յայտնի ճշմարտութիւնը թէ էջմիածնի Մայր Աթոռն էր որ, ազգային իրազարծութեանց հետանցազգ օնդգեհնաբար փախադրութ էր Կիլիկիոյ։ Առ 1441ին վերաբաժառ ան իր բուն կայսն՝ երկու պատմառներով. նախ՝ որովհետեւ այլ եւս գոյութիւն չունէին այն շարժառիթները, որոնք իրը չորս դար առաջ բանառոր դարձուցած էին այդ անդափոխութիւնը. Իրկորդ, որովհետեւ՝ Ռումինիանց վախճանէն բաւական առաջ և վերջը մանաւանդ՝ Հայրապետական Աթոռը կիլիկիոյ մէջ, թէ՛ օտարամէտ հակումներով և թէ՛ Թուրքիոյ այն տաենի ներքին կեանքէն անբա-

ժան բարքի տգեղութեանց պատճառու այնքան յառաջացած էր այլասիրումի համբուն վրայ որ, զայն իր տեղը վերտպարձնելու համար արևելան վարդապետներու թափած ճիզզ ազգային պէտք մը և արդարութեան պարտ մը զարձած էր այլ եւս։ Խոկ էթէ Մայր Աթոռը իր տեղը գարձուելէն ետքն ալ, աեղական պահանջից ստիպողութեամբ կիլիկիոյ մէջ մնաց գարձեալ կաթողիկոսական աթոռ մը; պէտք էր մնար անիկա հոն և մտանաւորը և տեղական կարիքներէ ծնունդ տառած աթոռի մը ամփոփ գիրքին մէջ լոկ, և ոչ թէ «հաւասարէ առ հաւասար» յաւակնութիւններով, ինչպէս եղաւ յանախ։ զի Եկեղեց ցօրութիւնը միակ գուսիի մը և անոր ստորագանեալ գործոններու ներդաշնակութեան մէջ կիրականանայ։

Բայց այս նկատութիւնները մենք տողեցինք հոս 40 տարիներ տառած ընդ աղօս յայտնուուծ կարծիքի մը առթիւ միայն։ Կարծիք՝ զոր յայու ԲԱԿ ինքն իսկ ուղղեց ընդհանրութեան Հայրապետութեան հանդէպ ցոյց տառած իր ուղղադատ և խօսմամիտ ընթացքով։

(Շարունակիլի)

(3)

Գ.

ԳԱՀԻՐԷՆ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՇՈՒՏԻՒ ԱԾ,
ՈՐ ԶԱՏԿԻ Բ. ՈՐ ՍԱԼՈՐՈՒԹԵԻՆ ՀԵՂՈՒԽԵՑ
Ս. ԱԿՈՐԵԱՆՑ ՍԱՏԱՐԻ ՄԵՋ

Անկ լեռնեն միւս լեռը միւս վիհր խոր է, երբ գարերաւն ոյնն է որ զայն կը փուր։ Բայց մի՛ նայիր դուն վար, ուղղէ աշջ երկինն, Զոր անոնց վրայ կամուրջ կապեր է Տէրն ին՛։ Ակրնարքի մը մէջ նախանջը լոյսին կը փոխանցուի, եսն, մէկն ինչպէս միւսին։

Երբ սիրեն ամբիծ է, զերդ երկինքը կապոյ, երինքն երբ խալաղէ զերդ լուսնալը անոյր, Հինը նորն բածնող խթօնցին և՛ն անեղ կը լցնէ սերը՝ հալցրութեամբ սրբազնեղ, Ու հոգեխառն Հաղորդութեան Սրիկինն Մէջ կը ձաւլուի իրարու հետ նոր ու հին։

